Ն՝. 5430 — 1884 ՍԵՊՏԵՄԲԵՐ 7 ՇՈՒՐԱՆ

Սէնթ 24 Իունիսի

ԱԼԱՖՐ. 1884 ՍԵՊՏԵՄԲԵՐ 19 ՇՈՒՐԱՆ — Ն՝. 5430

Մասնաւոր Աֆֆեար

ՍԱՀԻՊԻ ԻՄԹԻԵԱԶ ԿԱՐԱՊԵՏ Յ. ՓԱՆՈՍԵԱՆ

ԳԻՆԵԱԹԼԱՐ
Սէնթիք Մէնթիա 10
Ալիք այլազ 5
Իւչ այլազ 2½
Բոլոր իւճրէթի պիզէ այիտ տիր։

40 ԲԱՐԱ.

ԻԼԱՆԱԹ
Իլանաթըն սաթըրը 40 բարա տըր։

Գալաթատա Իբսի խան Ն՝. 41

40 ԲԱՐԱ.

ՏԱԽԻԼԻՅԷ

Եալտոզ սէրայը պաղչէսինտէ պիր բասատխանէ թէէսսիսի իչին, թարաֆը հազրէթի Բատիշահիտէն չէրէֆսուտուր իտէն իրատէյի սէնիյէէ մուճիպինճէ, բասատխանէ միւտիրի Գումպարի էֆէնտի թարաֆընտան ամէլէաթա պաշլանըլմըշ, վէ գուպպէնին ինչասը իչին, օթուզ գատար թէրսանէ ամէլէսի, կէրմիեթլէ չալըշմագտա պուլունմուշլար տըր։ Մէգքիւր բասատխանէնին եագընտա ինչաթը խիթամ պուլարագ, Բարիսէ վէ Լօնտրաեա սիրբարը իտիլէն ալէաթլարը՝ տէրունինէ վագ իտիլէպիլէճէկի մէմուլ տըր։

—Շարգի Ռումէլիտէն ալընան խապէրլէրէ կէօրէ, օրատա «Իհթիեար» վէ «կէնճ» նամբարը յլա իբի ֆըրգա մէվճուտ օլուպ, պիրինճիսի՝ վալիի սապգը միւտաֆաա վէ իլթիզամ իթմէքտէ իքէն, պու պապտէ ատէմը մուվաֆֆագյէթի իւզէրինէ, վալիի լահրգը՝ թասավվուրաթը ալէյհինտէ հարէքէթէ պաշլամըշ, հալ պու քի իքինճի ֆըրգա՝ վալինին լէհինտէ իսէ տէ, պունուն իչին տախի Ռուսիանըն ալէթի օլտուղու, վէ էսասը «Պուլկարիսթան՝ Պուլկարլարա օրմագ կէրէք տիր» սէօզինտէն իպարէթ պուլունտուղու սէօյլէնիլմէքտէ իմիշ։

—Ցերգօսուն ահվալը սըհհիեէսինի թահդզ իթմէք իւզրէ, մահէլլինէ կէօնտէրիլմիշ օլան սըհհիեէ գօմիսիօնունուն բաբօրթօսունա կէօրէ, Հատրմ քէօյիւ ասքէրի խասթախանէսինտէ 57 խասթա պուլունուպ, 40 նէֆէրի, նէօպէթ իլէ կէլէն սըթմատան թութուլմուշլար, վէ տիկէր 17 սի, պուլաշըգ օրմաեան խասթալըգլարա միպթէլա օրմուշլար տըր։ Մէգքիւր խասթախանէ թապիպլէրի՝ միւթէատտիտ սըթմա վուգուաթընընը՝ պաշլըճա, Ցերգօս կէօրիւնէ եագընպաղը մահէլլէրին պալըգ օլան եէրլէրինտէ ասքէրի Շահանէ իդամէ իտիլմէսիյլէ հուսուլէ կէլէն թէֆֆիւնաթընը նէթիճէսի օրտուղունու պէեան իթմիշլէր տիր, ֆագաթ սէրասքէր բաշա հազրէթլէրինին էվամիրի իւզէրինէ, ասքէրի մէրգումէ օլ մուղերը մահէլլէրտէն չէքիլէլիտէն պէրի տիր, սըթմա վուգուաթը խայլիճէ թէնէզզիւլ պուլմուշ տուր։ Նապլը քի 25 կիւնանէն պէրի եալընը իքի վէֆիեաթ օրմուշ տուր։

Ցերգօս կէօրիւնտէն եարբմ սաաթ ուղաղտա վագը պիր թէբէ իւզէրինտէ օրուպ, սու գումբանեասը ամէլէսինին մահէլլի իդամէթի պուլունան Ցաեէ-գատըն գարիեէսինտէ, սըթմատան թութուլմուշ օլան խասթալարտան անճագ չէնտ նէֆէրի պուլունուպ, մահէլլի մէղքիւրտէ, սու գումբանեասը թարաֆընտան, տէօրթ օտաեը չամիլ օլարագ պիր խասթախանէ ինչա իտիլմիշ տիր։ Իչպու խասթախանէտէ ալթը նէֆէր խասթա էսիրֆիրաշ օլուպ, պունլար, տօգթօր թէրզիեան թարաֆընտան թէտավի իտիլմէքտէ տիրլէր։ Մէմուր օլան գօմիսիօն աթըպպասը՝ մէղքիւր խասթալարը զիեարէթ իթտիքլէրինտէ, իչպու խասթալարտան, Մուշլու Գասթինին 4 այտան պէրու սըթմատան թութուլտուղու կիպի, Մուշլու Մէլգօնուն տախի քէզալիք սըթմատան, վէ Ալօնուն՝ պաշ ադրըսընտան թութուլտուղլարը, վէ Մուշլու Գասպարին, մէմլէքէթինտէ իքէն սըթմատան միւզտարըպ օլուպ, Ցերգօսա մուվասլէթինտէ տախի պու խասթալըզըն թէքրար պաշ կէօսթէրմէսի, վէ տիկէր Մուշլու Մէլգօնուն սըթմատեա վէ Մուշլու Գէորգուն իսհալա, վէ պունլարտան մատտա, խասթախանէնին Միչել նամ խըզմէթքեարընին, վագրթ վագրթ թութան սըթմատեա տիւշար օլտուգլարը անլաշըլմըշ տըր։

Խիւլասայի քէլամ, մէղքիւր բաբօրթօտա, օլ թարաֆլարտա գաթան իլլէթի սարիեէ էսէրի պուլընմաեըպ, օլ պապտէ շայի օլան թախտիչի էզհանը մուճիպ հավատիսլէրին քիւլլեէն պէ ասլ ու էսաս իտուկի իշար գելընմըշ տըր։

—Իչիթտիկիմիզ նազարէն, Մէճմուայը Ազպար ղազէթասը ալէյհինէ իսնատ օլունան էլՖուզ ղուլէք մատտէսի՝ շիֆայէն արզ օլունմուշ օրմասը իւզէրինէ, մէղքիւր ղազէթա թաթիլ իտիլմիշ, հալպու քի շիմտի ղազէթայի մէղքիւր սահիպի իմթիեազը՝ վէսիլէյի շիքեաեէթ ատտ օլունան նիսպէսինտէ, շիֆայէն տէնիլտիկի եօլտա թապիրաթ իսթիմալ իթմէմիշ, վէ հագգընա ազվ օլունան իսնատաթ իսէ, սըրբի ղարէզտէն նաշի պիր իֆթիրատան իսլարէթ պուլունմուշ, շէօյլէ քի պու խուսուսուսլէն թէպէյեիւն իտէրսէ, պէհէմէհալ թարաֆէյնտէն պիրիսի հագգընա ճէզայի միւսթէլզիմ պուլունաճաղը միւսէլլէմաթատան օրմասընտան պահս իլէ, նէզարէթի ճէլիլէյի տախիլիեէէ պիր գրթա իսթիտա թագտիմ իթմիշ տիր։ Պու հալտէ, իլէրուտէ ինքեար ու թէէվիլէ մահէլլ պրրագմամագ, վէ միչթէքի հէր քիմ իսէ, բէսմէն օրթաեա չըգարըլարագ, օլ վէճհ իլէ ֆասլը տավա իթտիրիմէք իւզրէ, էվվէլ էմիրտէ շիֆայէն վուգու պուլան պիր շիքեաեէթին՝ բէսմէն թագրիրէ բաալթ իթտիրիմէսի լազըմ կէլէճէկի տէրքեար տըր։

Հէր նէ հայ իսէ, միչթէքի, եախոտ միւտտայի հէր քիմ իսէ օրթաեա չըգարտը տա, մատտէ պիր տէրէճէեէ գատար գօլայլանը վէ լա հայ եէրի գալմազ տէյի զանն իտէրիզ։

Պագալըմ, պու տավաեը իլէրուտէ քիմ գաճանաճագ տըր։ Թապիրաթը զալիզէ գուլլանմամըշըմ տիեէն վէ իտտաա իտէն Մէճմուա՞մը, եօգսա «պիզէ պիլմէմ նէ՞ տէմիշ տիր» տիեէրէք շիքեաեէթէ կիտէն վէ ղազէթա նիսպէսինի սէնէտ մագամընտա իպրաղ իտէ՞ն մի։

Հագգէթէն, պու տավանը՝ ղարիպ պիր տավա օլաճաղը, բէվիչի հալտէն տախի անլաշըլմագտա տըր, չիւնքի պիր թարաֆ «պէն արզ օլունան եօլտա պիր չիրքին սէօզ սէօյլէմէմիշ վէ եազմամըշըմ» տիեէրէք ինքեար, վէ այնի ղազէթա նիսպէսինի իպրաղ իթտիկի հալտէ, տիկէր թարաֆ իսէ, «պէհէմէհալ պանա պիլմէմ նէ տէնմիշ տիր» տիեէրէք իոտտաա իլէ, օ տա այնի ղազէթաեը իրաեէ լյլէմէքտէ, վէ չու իտտաա իւզէրինէ ղազէթա գաբանմագտա տըր։ Հալպու քի, ղազէթա գաբանմասը՝ միւճէրրէտ գապահաթը միւտէլլիլ օլամաեըպ, իչ տավաեա տիւշտիւկիւ կիպի, իսպաթ ու թաստիգէ միւհթաճ գալը։

Շուրասը տախի սահիհ տիր քի, էկէրչի ղազէթա հագգալ չըգարտա, ղարար ու ղիեան տավասը իտէպիլիր, վէ սէպէպ օլանլար լյֆաեա մէճպուր օլուրլար, չիւնքի գանուն ու նիզամ նազարընտա չու եա պու եօգ տըր, հէր քէս սաեէյի ատալէթվաեէյի ճէնաաը Բատիշահիտէ միւսավի տիր, վէ հիչ պիր վագրթ պունճա սէնէլէտէն պէրու իքի պիրիպիրինէ մուխալիֆ օլան թարաֆտան պիրիսինին եալընընը գավի միւճէբրէտի իլէ տիկէր թարաֆ մահքիւմ՝ վէ միւճազաթ օլունամագ։

Իչթէ պիզիմ պու պապտէ պիլտիկիմիզ շիմտիլիք պու գատար օլուպ, իլէրուտէ պու աճայիպ վուգուաթ հագգընտա տահա զիեատէ սահիհ վէ մուֆասալ մալիմաթ ալընըզընտա, պի թարաֆընդա բաեէթէն նէչը իտէճէկիմիզի շիմտիտէն պէեան իտէրիզ։

—Եէմէնտէն ալընան մալիմաթա կէօրէ, միրալայ Բէֆիդ պէյին թահթը գօմանտասընտա պուլունան օն թապուր ասքիրի նիզամիեէյի շահանէ, Հաճէ ճիվարընտա թէհաշշիւտ իտիպ, եօլլարընը պօղուգլուղունտան վէ սայիր մէվանիի թապիիյեէնին հայլուէթիյլէ հերարէթի շէմսին շիտտէթինտէն տօլաեը պիր չօգ միւշքիլաթա թէսատիֆ օլունուեօր իսէ տէ, ասքիրի շահանէնին շէճաաթ վէ պէսալէթի միւսէլլէմէսի, վէ գօմանտանլարընը էհլիեէթ վէ տիրաեէթի, պու մէվանիին քեաֆֆէսինէ զալէպ իթմիշ տիր։ Մուսթաֆա էֆէնտի իչ թապուր իլէ Սուատատան Շէրէֆէտտինի տէֆ վէ թարտ վէ ֆիրարա իճպար իթտիքտէն սօնրա, օրատան հարէքէթլէ, Ամարատան տիկէր իչ թապուր իլէ հարէքէթ իտէն Խմայիլ պէյ իլէ պիրլէշիպ, Քէհլան ճիվարընտա Բէֆիդ պէյէ իլթիհաղ իթմիշ, վէ իչ գրթա տաղ թօքու իլէ ամէէշ պաշլաեըպ, Հաճէ գուրպինտէ իսթիհքեամ ալթընտա պուլունան ասքար իւզէրինէ հիճում էյլէմիշ, վէ իսթիհքեամաթը խայը տէօյտիւքտէն սօնրա, էօյլէն վագթը ասքիրի շահանէ բիճաթ եիւղիւ կէօթէրիպ, ասքար պու մանօվրատան ալտանարագ, թէագիպ նէյէթիյլէ, իսթիհքեամաթտան սահրաեա էնմիշ օլտուգլարը կէօրիւլտիւքտէ, տէրհալ ասքիրի շահանէ եիւղ չէվիրիպ, հիճում կէօսթէրմիշ, վէ ասքար բէրիշան հալտէ ֆիրարէ եիւզ թութուպ, Հաճէտէ տուրամաեաճագլարընը անլաեարագ, Զաֆէրէ իլթիճա, վէ ասքիրի շահանէ մուզաֆֆէրէն Հաճէյի զապթ իթմիշլէր տիր։ Ասքարատան եիւզ քիչի թէլէֆ օլմուշ տուր։

Զաֆէրին մուհասէրէսիյլէ զապթը, պիւեիւք չարտա թօքլարա միւհթաճ օլուպ, պիւեիւք չարտա թօքլարընն նապլի իսէ, Զաֆէր ճիվարընընը զաեէթ սարբ օրմասընա մէպնի իմքեանսըզ տըր։ Հաթթա Մուսթաֆա Ասըմ բաշա հազրէթլէրի գէմանընտա նագլ օլունամաեան պիւեիւք չարտա պիր թօր թէրք օլունարագ, Արապլարընն էլինէ կէչմիշ վէ գումմ ալթընտա կիզլենիրմիշ իսէ տէ, Խմայիլ Հագգը բաշա հազրէթլէրի, մէղքիւր թօքու պուլարագ, զապթ պուեուրմուշ տըր։

Զաֆէրին եալընընը տար վէ կէչիլմէսի կիւճ պիր կէչիտի օլուպ, պուրասը թահթը մուհասէրէեէ ալընապիլինիր իսէ տէ, Շէրէֆէտտին իլէ Միւնատի շէյխի վէ ավինէլէրի սուսուզլուղա ալըշգան օլտուգլարընտան, միւտտէթի մէտիտէ մուգավէմէթ իտէպիլէճէքլէրի միւհթէմէլ տիր։

Պու մուհարէպէտէ ասքիրի, շահանէնին թէլէֆաթ վէ մէճրուհաթ, անճագ ալթմըշ նէֆէրտէն իպարէթ պուլունտուղու, Հիւտէյտատան եազըլըեօր։

—Շարգի Ռումէլի վիլաեէթի ատլիեէ միւտիրլիկի, տիվանը մուհաքէմաթ հուգուգ շիւպէսի ազասընտան Սթէֆան Պօպէչօֆ էֆէնտիեէ թէվճիհ պուլրուլմուշ տուր։

—Պասրա վալիի ճէտիտինին թայինինէ գատար, վիլայէթին իտարէյի ումուրը, պա իրատէյի սէնիյէէ, Պաղտատ վալիսի թէգաէտտին բաշա հազրէթլէրինին իւհտէլէրինէ իհալէ վէ թէվճիհ պուլրուլմուշ տուր։

—Թէրսանէյի ամիրէտէ իմալ օլունան Էանկլն թուլումպալարընտան պիր տանէսի, պու քէրրէ իքմալ օլունարագ, պահրիեէ նէզարէթինտէ պուլունան նիւմունէ թապուրու պին պաշլըսը Մէհէմմէտ պէյ էֆէնտիեէ թէսլիմ գելընտըղը կիպի, օլ ճիհէթտէ զուհուր իտէճէք հարիգլէրէ տախի կիթմէլէրի իչին, միրի միւմանլէյհէ թէնպիհաթը լազըմէ վէրիլմիշ տիր։

—Զարշէնպիհ կիճէսի, Սթամպօլտա ճըրճըր ճիվարընտա Հայտար մահէլլէսինտէ ախշամ պիր խանէտէն աթէշ զուհուր իտէրէք, իթթիհամլինէ սիրաեէթլէ, թագրիպա 20 պապ խանէ միհթէրէգ օլտուղու հալտէ պաստրըրլմըշ տըր։

—Պու սէնէ Ընատօլունուն հէր թարաֆընտա մահսուլաթ ֆէվգէլատէ պէրէքէթլի օլտուղունտան, Էրզրում վէ Թրապիզոն բիճալարընտա պուղտայը վէ ունուն ֆիյաթը զիեատէսլէյլէ թէնէզզիւլ պուլմուշ տըր։

—Թէսալիատան 13 իսլամ ֆամիլեասը Ցերսատէթէ կէլէրէք, պունլարտան էքսէրիսի Ընատօլու թաբաֆլարընա կէօնտէրիլմիշլէր տիր։

— Պօղազ-իչինտէ Սարը-եարտա պիր բօսթախանէ քիւչատ օլունուպ, իչպու բօսթախանէտէ, տախիլ վէ խարիճ իչին, ատի վէ թէահիւտլիւ մէքթուպլար գապուլ վէ սէվգ օլունաճագ տըր։

— Էյիպէ իշլէմէքտէ օլան 16 նիւմէրօլու վարօր տէրունինտէ սիկարա քեաղըտը սաթան Ավրամ նամ չօճուգ, էվվէլքի կիւն Ցէֆթէրտար իսկէլէսի էօնլէրինտէ տէնիզ տիւշիպ զայպ օլմուշ, վէ տիւնքի կիւն նաշը չըգարըլմըշ տըր։

— Բազար կիւնիւ Ֆլօրիատա, 500 գատար էհալի էյլէնմէքտէ իքէն, եիւզ գատար ավճը կէլէրէք, գաֆալարընը տիւմանլատրգտան սօնրա, էհալիյի մէրգումէ իւզէրինէ թիւֆէնքլէրիյլէ ամէշ իթտիքլէրի, վէ պիչարէլէրտէն օն նէֆէրինէ սաչմալար իսապէթ իթտիկի կիպի, պիր թագըմ գատընլարընը տախի, գօրգուլարընտան պաերլարգլարը, Թարիգտէ օգունմուշ տուր։

— Եէմէն գրթասընտա պիր խայլի ասարը ամիգա մէվճուտ օլուպ, վագրթ պէ վագրթ օլ թարաֆլարը կէչթիւ կիւղար իտէն Ավսթրիալը Եէհուտիլէրին պուլապիլտիքլերի ասարը ատթիգաեը, քէօյլիւլէրին վէ Արապլարընը էլլէրինտէն ճիւղի պիր պէտէլ իլէ ալըպ, Էվրօբաեա նագլ իթտիքլէրի, վէ պու ասարը ատթիգատան, մէրմէրտէն եաբըլմըշ պիր հէյքէլ պաշը՝ Բարիս միւզէխանէսինէ 15 պին ֆրանգա, վէ հրուֆը համիրիեէ իլէ մուհարրէր պիր էսէր՝ Վիէննատա 35 պին ֆիօրինէ սաթըլմըշ օլտուղու, վէ միւթէվէֆա Մ. Շարիրէ նամ զաթըն, պիր խայլի ասարը ատթիգա թօքլաեըպ կիթտիկի կիպի, պու տէֆա եինէ Ավսթրիատան պիր եէհուտի կէլէրէք, հրուֆը համիրիեէ իլէ մուհարրէր պուլտուղու լէվհալարը վէ իսլամիեէթին զուհուրինտէն ագտէմ զէմանա մէնսուպ օլան ասարը սայիրէյի թօքլամագտա իտուկի, վէ Սանատատան 60 սաաթի մէսաֆէտէ պուլունան Ցապա պէկլտէսի խարապալարը արալարընտա քիւլլիեէթլի զիզըյմէթ ասար պուլունտուղու, վէ Ամարան եօլունտա հալէա զայէթ ճէսիմ վէ բէք գիւզել պիր հէյքէլ մէվճուտ իտուկի, վէ Իսմայիլ Հագգը բաշա հազրէթլէրի զէմանընտա պաղը ասար Ցէրսատէթ միւզէխանէսինէ կէօնտէրիլմիշ իսէ տէ, շիմտի տախի պիր մէմուրը մախսուս իզամ պույրուլուր իսէ, բէք չօգ ասարը աթիգանընն էճնէպիլէր էլինտէն գուրթարըլմըշ օրմաճաղը Հիւտէյտատան եազըլըեօր։

—Քիւրտիսթանտա բէք չօգ մատէնլէր պուլունտուղու էօթէտէն պէրու մալիմ օլտուղունա մէպնի, Պիթլիս վալիսի Ֆիքրի բաշա հազրէթլէրի, քէշֆ օլունան մատէնլէրտէն պիրբէր նիւմունէ կէօնտէրիլմէսինի, տախիլի վիլաեէթտէ պուլունան մէմուրլարա էմր ու իշար իյլէմիշ, վէ պիր խայլի թարաֆտան նիւմունէլէր կէօնտէրիլմիշ տիր։

Պիթլիստէն Ըշէրտէ գատար թէսվիեէ օլունան եօլ իւզէրինտէ իքի մահէլլտէ քիւքիւրթ մատէնի քէշֆ օլունմուշ իսէ տէ, հասըլաթ՝ մէսարիֆաթը թասֆիեէյի գաբաեամաճաղը, միհէնտիսի վիլաեէթ թարաֆընտան պիլտիրիլմիշ տիր։

—Եանեատան ալընան խապէրլէրէ կէօրէ, մահը հալի էֆէրէնճինին օնունճու կիւնիւ վէ կիճէսի, բէք չիտտէթլի տօլու վէ եազմուր տիւշերէք, Եանեա, Բրէվէզա վէ Արկիրօգասթրօ նահիյեէլէրինին պաղլարը քեամիլէն խարապ օրմուշ տուր։ Պաղ պօղումլարընտան մէմուլ օլունան մուհասէնաթ կէօրիւլէմէտիկինտէն, Եանեա շէհրինտէ, շարապըն ֆիեաթը իսթէ գօյմաեա պաշլամըշ տըր։

Զակօրի գարիեէլէրինտէ իսէ, պաղը հայտուտ ֆըրգալարը զուհուրիյլէ, Մօնօտէնտրի գարիեէսինտէն իքի գատըն իլէ պիր թապիպ տաղա աշըրըլմըշ, վէ պունլարըն թախլիսի իչին պէտէլէն ագչէ իսթէնիլմիշ տիր։ Հիւքիւմէթի մահէլլեէ, մէրգումանի պիչարէլէրին գուրթուլմասընտան սօնրա, հայտուտլարըն էմրի թաագիպինէ միւսարաաթ իյլէեէճէք տիր։

ԹԷԼԷԿՐԱՖԻՅԷ

—

Շանկայ, 17 սեպտ.

Իքի պին նէֆէրտէն իպարէթ Ֆրանսըզ միւֆրիզէսի, Ֆուգուի էեալէթինին Մինկ–Զինկ չէհրինին շրմալ թարաֆընտա քեային Թինկ–հայ պօղազընտա չըգարըլարագ, օրատա թէհաշշիւտ իտէն Զին ասքէրի իւզէրինէ տէրհալ հիճում իթմիշլէր, վէ չէտիտ պիր մուհարէպէտէն սօնրա, Ֆրանսըզլար մուզաֆֆէր օլմուշ, վէ Զին ասքէրի, թէլէֆաթը քէսիրէ վիրէրէք, բէրիշան իտիլմիշ տիր։

Զին ասքէրի, շիմտիքի հալտէ բիճաթ իթմէքտէ տիր։

Աքէիրնէվիս, 17 սեպտ.

Ալմանիա իմբէրաթօրու, պու սապահ Պէրլինէ միւթէվիճիհէն հարէքէթ իթմիշ տիր։ Բուսիա վէ Ավսթրիա իմբէրաթօրլարը, մէվգիֆէ գատար միւշարիլէյհէ բիֆագաթ իթմիշլէր, վէ մէֆգիֆէ, միւշարիլէյհիմ իմբէրաթօրլար՝ զաեէթ տասթանէ պիր սուրէթտէ պիրիսիրլէրիյլէ վէտալաշմըշլար տըր։

Սօֆիա, 18 սեպտ.

Պուլկարիսթան հիւքիւմէթի, Վարնա վէ Բուսճուգ տէմիր եօլու ահվալինի թէտգիգ իթմէք իւզրէ պիր գօմիսիօն նասպ իթմիշ տիր։

Մարսիլիա, 18 սեպտ.

Պու կիւն գօլէրատան 7 վէֆիեաթ օլմուշ տըր։

Բօմա, 18 սեպտ.

Պու կիւն նաբօլիտէ, գօլէրատան 283 վէ մահէլլի սայիրէտէ 74 քիչի էօլմուշ տիր։

ԱԶԳԱՅԻՆ

ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ՎԱՐԺԱՐԱՆ

(5428 Նէ-Էէդրէ Դ-էշյեէ)

Հէր սէմթին քէնտի քիլիսէսի իլէ քէնտի մէքթէպի վար տըր, Գալաթա տա պիր սէմթ, վէ հէմ տէ բէք պիւյիւք պիր սէմթ տիր, չիւնքի պէշ օն պին նէֆէր ղարիպլէրէ պիր մահէլլի թէայեիւշ վէ պիր մէրքէզ օլմուշ տուր, վէ մէղքիւր քիլիսէ տէ, անլէր սայէսինտէ օլ գատար վագըֆ սահիպի օլմուշ տուր, վէ թապիաթիյէ, մէղքիւր իրատլարտան, հէր քէստէն զիեատէ անլէր իսթիֆատէ իթմէլի տիրլէր, վէ օրանըն մէքթեպինտէ քէնտի էվլատլարը օգուտմալը տըրլար։ Թաշրալըլար, Գալաթատա, պիր թագըմ քէնտի կէլէն գանունիլէր իչին տամըզլըգ տէկիլ տիրլէր քի, օնլար թօրլասընլար վէ եախօտ վիրսինլէր տէ, քէնտիլէր տէ քէյֆիլէրինէ սարֆ իթսինլէր. էմմա պու կիւն, եէրլի օլարագ, խասքէօյ, Օրթաքէօյ վէ Սամաթեա վէ եախօտ էմնալի գատար ֆամիլեա եօգ իմիշ, պունտա հիչ պէյիս եօգ տըր, ազ վէ չօգ, հէր գաչ ֆամիլեա օլուր իսէ օլսուն, էլվէրիր քի Գալաթատա իսքեան իթմէքտէ տիրլէր։ Էյուպատա, Գուզկունճուգտա վէ տահա սայիր մահէլլէրտէ, օլ գատար տախի եէրլի ֆամիլեա պուլունմատըզը մէյտանտէ իքէն, քիմսէ գալգըպ տա, քիլիսէլէրինէ վէ մէքթեպլէրինէ գարըշմագ իսթէմէքտէ տէկիլ տիր, չիւնքի սէպէպ վար տըր, վէ սէպէպի տէ պաշգա պիր շէյ օլմայըպ, իլա Գալաթատա բարա վէ ագարէթ պուլունմասը տըր, եօգսա, քիմսէ լագըրտըզը պիլէ իթմէզ, վէ պունտան տա գաթինազար, օրատաքի թաշրալըլար, կիւնտէն կիւնէ ֆամիլեալարընը տա կէթիրմէքտէ տիրլէր, վէ սայիր եէրլէրտէն տէ ֆամիլեալար կէլէրէք, պիր թարաֆտան արթմագտա տըր, վէ արթաճագ տըր, չիւնքի Գալաթա՝ Գալաթա տըր, բայիթախթընէն պիւյիւք իսկէլէսի վէ պինանէն ալէյհ էն պիւյիւք իշ վէ ախազ ու իթմէրքէզի տիր։ Թէքարէն վէ թէքրարէն սեօյլէրիզ, քիմսէյնին օրաեա մահլուլ նազարըյլա պագմաեա, վէ թաշրալըլարա թահգիր վէ զաարըլըգ իթմէկէ գէրբէ գատար հագգ ու սալահիյեէթի եօգ տուր, պիզ տէ թաշրալըբզ, պու կիւնտէն, թաշրալարը պիր Հայ օլտուղուզուգա, երեսփոխանլըգ վէ ղազէթաճըլըգ սըֆաթըմըզը տա իլավէ իտէրէք, ալէյնէն, հէր քէսէ պիր իպրէթ վիրմէք իւզրէ, ալէմ նէզալինտէ, պիր ագճէսինէ վէ գէրբէ գատտէ, պիր ագճէսինէ վէ գէրբէ գատար հագգ ու հուգուգունա թօգունուլմասընա գարշը բրօթէսթօ իտէրիզ. էմմա, մահէլլի մէզգուրուն, պիր հօճալըգ մէքթէպի օլմասընա, վէ սէնէվի 800 լիրա կէլիրինին տէ, մէղքիւր մէքթէպէ թախսիս գըլընմասընա, վէ չիմտիքի շակիրտանընը քեաֆֆէսինին վէ եախօտ պիր թագըմընը տաղըրըլմասընա, իսթէր բաթրիդլէր, իսթէր մէճլիսլէր, վէ հաթթա իսթէր ընդհանուր ժողով թարաֆընտան ըէյ վէ գարար վիրիլիր իմիշ, ասլա հագգլարը օլամազ, ասլա գապուլ օլունմամալը տըր։ Գալաթանընը քիլիսէ վէ մէքթէպինէ, անճագ օրատա, էհալիտէն սէյիրմիշ օլան քիլիսէ մէճլիսի, եանի թագական խորհուրդ գարըշմալը տըր, էմմա թագական խորհուրդա իչինտէ օտա պաշը, պէքճի, համմալ վէ սայիրէ տախի պուլունուր իմիշ, վարսընը պուլունսուն, օնլարընը իչէրինտէ, չիմտիքի իմատակլարտան չօգ զիեատէ էհլիյեէթլի, լիեագաթը, քեամիլ, թէճրիպէքեար վէ սահիհէն ազգասէր վէ ուսումնասէր զաթլար վար տըր, վէ անլէրին չօճուգլարը իչէրինտէ տէ, էօյլէ իմատակլարտան չօգ զիեատէ ֆայիտէլի չըրագլար եէթիշճէքլէրինտէ շիւբհէ եօգ տըր. էվվէթ, Գալաթանընը բարաը մահլուլ տէկիլ տիր, էկէր միլլէթէ հօճալըգ մէքթէպի լազըմ իսէ, կէօզլէրինի Գալաթանընը իրատլարընա տիքմէյիպ, իլա ագլէ վէ ինանֆա մագրուն պիր սուրէթտէ թէտարիք իթմէքլիկի տիւշինսիւն, վէ հէմտէ տահա զիեատէ միւնասիպ պիր մահէլլտէ վէ էպնիյեէտէ աչընը։

Վէ հէմտէ, հիչ պիր սէմթտէ օլմատըզը, վէ Սահմանադրութիւնա տախի տապան տապանա զրտա պուլունտուղու թագտիրտէ, եալընըզ Գալաթատա, եէտի սէքիզ սենէտէն պէրու, հէր նասըլ իսէ, եաբըլմըշ վէ դարմըշ պուլունան օլ կալուածոց Հոգաբարձութիւն տէնիլէն քէյֆի չախսի վէ պաշը պօզուգլուգ հէյեէթի տէվամ իթմէքտէ տիր. Թաղական խորհուրդ վէ էհալի, հագգըյլա տէֆթէրլէրի վէ էվրագլարը էլէրինտէն ալմալը տըր. ալմամագ աեբպ տըր, թաղականլըգ վէ էհալիլիք չանընա, նամուսունա վէ հուգուգունա գարշը տըր, չիւնքի հիչ պիր եէրտէ էմնալի եօգ տուր. նասըլ քի սեօյլէտիք, Սահմանադրութիւնա տախի գարշը տըր. պու հալտէ գալմագ, սահիհէն մահլուլ վէ եէթիմ հալինտէ օլմագլըզը, վէ, կիւեա Գալաթատա, նէ եէրլիլէր վէ նէ տէ թաշրալըլար իչէրինտէ, քէնտի մալլէրինի վէ միւքլէրինի իտարէեէ միւգթէտիր հիչ պիր ատէմ եօգ տուր տա, բաթրիգխանէ համիլիք վէ վասիլիք իտէրէք, քէմալի մէրհամէթինտէն նաչի, պունլարը. Կալուածոց Հոգաբարձութիւն նամը՝ լա, խարիճտէն իւչ քիչիեէ իհալէ վէ թէսլիմ էյլէմիշ տիր տիմէք տիր քի, արթըգ Գալաթա էհալիսի իչին, պունտան տա զիեատէ պիր քիւչիւքլիւք օլամազ, վէ հաթթա, չիմտիտէն, մէղքիւր Գալաթա մէքթէպինին գաբուսու իւզէրինտէքի թաչտա եաղըլմըշ օլան «կեդրոնական» լուղէթի սիլինմէլի, վէ եաղընը «վարժարան Գալաթիոյ» եաղըլմալը տըր։

Պու խուսուսու պէր թարաֆ իլէ, ասըլ էսասը մատտէէ, եանի չիմտի միլլէթիմիզտէ պիր հօճալըգ մէքթէպինտէն չըգաճագ հօճալարընը էն զիեատէ էօյրէնէպիլէճէքլէրի իսէ, հալիյլէ պաշըճա հայճա վէ եախօտ հայճա իւզէրինտէ օլաճագ տըր, չէօյլէ քի, տէրսլէրինի թէքմիլ իտիպ տէ, հօճալըգ չէհատէթնամէսի ալարագ տիշարը չըգանլար. հիչ պիր պէյլիք մէքթէպլէրինտէ վէ պիւյիւք մէքթէպլէրտէ հօճալըզա գապուլ օլունմամաեաճագլարընտան, օլսալար օլսալար, պիզիմ ծաղկոցլարտա վէ եախօտ նախակրթարանլարտա պիրէր տեսուչ, անօրէն, վէ դասատու օլապիլէճէքլէր տիր, վէ տէ եախօտ, պունլարտան պիրինի եաբմաեարպ, վէ զիմ իլէ անըն արասընտա պիր սուրէթ պաշգա պիր իշ տէ պուլամատըգլարընտա, եա վարդապետ վէ եա տա քահանայ օլմագլըզա մէճպուր օլաճագլար տըր քի, հէր գանղսինիտէ օլսալար, զէվալլըլար, բէյնիր էթմէք իլէ կէչինէպիլմէքլիքտէն էօթէեէ կէչէմէեէճէքլէր տիր. Իչթէ իսպաթը տա մէյտանտա տըր, պիզ գավիէն իտտաա իտէրիզ քի, պու զէվալլը թագրմարընը հալէրիլիէրուտէ, չիմտիքինտէն զիեատէ իյի օլամաեաճագ տըր. հայը՞ֆ քի, չիմտի եէրիմիզ միւսաատէ իտէմէեէճէկինտէն, անընտա սէպէպլէրինի պէեան իտէմէյիզ, ֆագաթ, ինչանալարա եագընտա անլտա պիլտիրիրիզ։

Իչին հալի վէ իսթիգպալի անճագ պունտան իպարէթ օլաճաղը զահիրտէ իքէն, արթըզ այրըճա հօճալըգ մէքթէպի քիւչաը իչին պու գատար խահիչէ վէ թէլաշա պիր լիւզում կէօրէմէեօրուզ, էմմա, ծաղկոցլար վէ եախօտ նախակրթարանլար իչին, հօճալըգ տէրսինին տահա զիեատէ լիւզումու վար տըր, չօճուգլարա, քիւչիւքլիւքտէ, տահա զիեատէ իյի պագըմալը տըր տէնիլիր իմիշ. օնու տա գապուլ վէ իգբար իտէրիզ, էվվէթ էօյլէ տիր. լաքին, եալընըզ օլ գատարը իչին, նէ օլ գատար թէլաշա, վէ նէ տէ օլ գատար մէսարիֆէ իհթիեաճ եօգ գատար, օլ գատարընը պիզ, պու կիւնտէն պաշլաեարագ, քէք գօլայ սուրէթտէ իճրա իտէպիլիրիզ, չէօյլէ քի, քեաֆֆէյի պիւեիւք մէքթեպլէրիմիզտէ, պիր տէ հօճալըգ տէրսի իլավէ գըլընտըզընտա, միւրատ օլունան սէմերէնին հուսուլէ կէլէճէկի պի իշթիպահ տըր։ (Ցեվամ)

ԽԱՐԻՃԻՅԷ

Ռուսիա իլէ Ավսթրիանընը իթթիֆագը հագգընտա Բէշթեր Լոյտ նամ Մաճար զաղէթասընտա պէր վէճհի աթի միւթալաաթ օգունմուշ տուր.

«Ռուսիա իլէ Ավսթրիա պէյնինտէ հասըլ իտիլէճէք իթիլաֆ հագգընտա, Մաճարիսթանտա հէր նէ գատար ատէմը թէվէճճիհ պագի իսէ տէ, էկէրչի միւսթագպէլտէ, Ռուսիա իլէ սուլհէն եաշաեապիլէճէկիմիզ տայիր ճիզճէճ իւմիտիմիզ օլսա, իտի բէք պիւեիւք ֆէտտաքեարլըգլարա գաթլանարագ. մէղքիւր իթթիֆագը էվվէլ պէ էվվէլ պիզ միւտաֆաաեա միւսարաաթ իյլէր իտիք. Հալպու քի, Ռուսիատա, սօն Օսմանլը վէ Ռուսիա մուհարէպէսինէ օէպէպիեէթ վիրէն էֆֆէքեար վէ մէյլեաթ պագի օլտուգճա, պիզիմ, եանի Ավսթրիա իլէ Ռուսիա արասընտա հուսուլի միւսալէհա գապիլ օլամազ, վէ պիզ, քէնտի մէնաֆիիմիզի, Ռուսիանընն մէնաֆիինէ թապի գըլմատըգճա, վէ եալընըզ պէտպաթի պիր մուհարէպէտէն սօնրա զայպ իտէպիլէճէկիմիզ չէյլերի, ասլա թիւֆէնք աթմագտըզընն թէրք իթմէտիճճէ, պիզիմ իլէ Ռուսիա տէվլէթի միյանէսինտէ սուլհ ու սալահ հուսուլէ կէլթիրիլմէզ։ Մալիւմ վէ աշիքեար տըր քի, Ռուսիատա հէր հիւքիւմէթի միլլեէ, բանսլավիզմ էֆքեարըյլա մութթասըֆ օլուպ, Շարգա տողլու թէվսիի միւք իթմէք արզուսու իսէ, Զարլարընն ասարը գատիմէսինտէն պուլունմագտա տըր, վէ հաթթա օ արզու՝ Ռուսիա էհալիսինին գանը յլա տախի միւլէմմա օլմուշ տըր, վէ պունտան գաթինազար, Ռուսիա, էր եա կիճ, վէ իսթէեէրէք եախօտ իսթէմէեէրէք, Պալգան իմարէթլէրինին կիւեա հիւբրիեէթի իլէ պաշլաեան վէ տէվլէթի Օսմանիեէճէ մազարրաթը տէրքեար օլան բօլիթիգա հարէքէթինտէ տէվամ իթմէքլիկի տէ մէճպուր պուլունաճագ տըր։

«Պու արզուլարընն թէվսիինի մէնն իտէպիլէճէկիմիզտէ, վէ քէնտի մէնաֆիյի հաեաթիեէմիզի թէհլիքէեէ գօյմագտըզընն, Ռուսիաճա իսթիրազամահէլլ օլմաեաճագ սուրէթտէ, պիզիմ իլէ անընն արասընտա պիր սուրէթ թիւֆէնք աթմագտըզընն թէրք իթմէտիճճէ, պիզիմ իլէ Ռուսիա տէվլէթի միյանէսինտէ սուլհ ու սալահ հուսուլէ կէլթիրիլմէզ։ Մալիւմ վէ աշիքեար տըր քի, Ռուսիատա հէր հիւքիւմէթի միլլեէ, բանսլավիզմ էֆքեարըյլա մութթասըֆ օլուպ, Շարգա տողլու թէվսիի միւք իթմէք արզուսու իսէ, Զարլարընն ասարը գատիմէսինտէն պուլունմագտա տըր, վէ հաթթա օ արզու՝ Ռուսիա էհալիսինին գանը յլա տախի միւլէմմա օլմուշ տըր, վէ պունտան գաթինազար, Ռուսիա, էր եա կիճ, վէ իսթէեէրէք եախօտ իսթէմէեէրէք, Պալգան իմարէթլէրինին կիւեա հիւբրիեէթի իլէ պաշլաեան վէ տէվլէթի Օսմանիեէճէ մազարրաթը տէրքեար օլան բօլիթիգա հարէքէթինտէ տէվամ իթմէքլիկի տէ մէճպուր պուլունաճագ տըր։

«Պու արզուլարընն թէվսիինի մէնն իտէպիլէճէկիմիզտէ, վէ քէնտի մէնաֆիյի հաեաթիեէմիզի թէհլիքէեէ գօյմագտըզընն, Ռուսիաճա իսթիրազամահէլլ օլմաեաճագ սուրէթտէ, պիզիմ իլէ անընն արասընտա պիր սուրէթ

Ռուսիա խանէտանը իմբէրաթօրիսի, սեպտ. ալաֆ. Ղնճի կիւնիւ, վիէննա եա վասըլ օլմուշ տուր։ Խանէտանը միւշարիլէյհիմիւն բիֆագ աթլարընտա, վլատիմիր, Ժօրժ վէ Նիգոլա նամ կրան տիւգլէր իլէ վիւքլատան թօրսթոյ, Բոսիէթ, Վանօվսքի վէ Վօրոնցօֆ-Ցաչգօֆ պուլունմուշլար տըր, վէ էհալի թարաֆընտան իհթիրամաթը ֆայիգէ կէօսթէրիլմիշ տիր։ Իմբէրաթօր վէ իմբէրաթօրիչա չէհրին ասքէրլէրինէ ըէսմի կէչիտ իճրա իթտիրիլտիքտէն սօնրա, քիլիսէլէրի վէ մէքթէպլէրի զիեարէթ իթմիշլէր, վէ էօյլէտէն սօնրա, Վարշավիաեա միւթէվէճճիհէն հարէքէթլէ, իրթէսի կիւն, Բրակա մէվգիֆինէ վասըլ օլմուշլար տըր։ Խարիճիեէ նազըրը Մ. տը Կիէրա՝ միւշարիլէյհիմա իլէ պիրլիքտէ օլմաեըպ, տօղրուճա Սքիէրնէվիսէ կիթմիշ տիր։ Մէվգիֆտէ, իմբէրաթօր վէ իմբէրաթօրիչաեը պիր չօգ հէյեէթի մէպուսէ գապուլ իտիպ իշպու հէյեէթլէր միեանընտա, մատամ Կուրգօնուն թահթը բիեասէթինտէ օլմագ իւզրէ, գատընլարտան միւէքքէպ պիր հէյեէթ տախի պուլունմուշ տըր։ Մէֆգիֆտէն Լազիէնսքի սերաեընա գատար միւմթէտ օլան ուզուն ճատտէ իւզէրինտէ խընճախընճ էհալի պուլունուպ, օն ատըմ մէսաֆէտէ, պիրէր թագըմ Ժանտարմա վէ բօլիս նէֆէրաթը տուրմագտա պուլունմուշլար տըր։ Իմբէրաթօր՝ պիր գաթօլիք վէ պիր օրթօտօքս քիլիսէլէրինէ կիրմէք իչին, իքի տէֆա տուրմուշ տուր։

Էօյլէն, 80·000 նէֆէր ասքէրէ իմբէրաթօր թարաֆընտան ըէսմի կէչիտ իճրա իթտիրիլիպ, իշպու ալայաթիտէքի սուրէթտէ կէչմիշ տիր։ Էօնտէն ժէնէրալ Կուրգօ վէ սօնրա իմբէրաթօրիչա իլէ էվլատլարընը համիլ օլան իմբէրաթօր արապասը, վէ իշպու արապանընն եանընտա վէ էթրաֆընտա, իմբէրաթօր իլէ մաեէթ Ցոէ Լազիէնսքիտէ սերաեընտա գատար միւմթէտ օլան ուզուն ճատտէ իւզէրինտէ խընճախընճ էհալի պուլունուպ, օն ատըմ մէսաֆէտէ, պիրէր թագըմ Ժանտարմա վէ բօլիս նէֆէրաթը տուրմագտա պուլունմուշլար տըր։ Իմբէրաթօր՝ պիր գաթօլիք վէ պիր օրթօտօքս քիլիսէլէրինէ կիրմէք իչին, իքի տէֆա տուրմուշ տուր։

Էօյլէն, 80·000 նէֆէր ասքէրէ իմբէրաթօր թարաֆընտան ըէսմի կէչիտ իճրա իթտիրիլիպ, իշպու ալայաթիտէքի սուրէթտէ կէչմիշ տիր։ Էօնտէն ժէնէրալ Կուրգօ վէ սօնրա իմբէրաթօրիչա իլէ էվլատլարընը համիլ օլան իմբէրաթօր արապասը, վէ իշպու արապանընն եանընտա վէ էթրաֆընտա, իմբէրաթօր իլէ մաեէթրաֆընտա, իմբէրաթօր իլէ մաեէթ Ցոէ Լազիէնսքիտէ սերաեընտա գատար միւմթէտ օլան ուզուն ճատտէ իւզէրինտէ խընճախընճ էհալի պուլունուպ, օն ատըմ մէսաֆէտէ, պիրէր թագըմ Ժանտարմա վէ բօլիս նէֆէրաթը տուրմագտա պուլունմուշլար տըր։ Պատէհու իմբէրաթօրիչա, արապատան աշաղըեա էնէրէք, պիր չատըր ալթընա կիթմիշ տիր։ Մէֆգիֆտէն Լազիէնսքի սերաեընա գատար միւմթէտ օլան ուզուն ճատտէ իւզէրինտէ խընճախընճ էհալի պուլունուպ, օն ատըմ մէսաֆէտէ, պիրէր թագըմ Ժանտարմա վէ բօլիս նէֆէրաթը տուրմագտա պուլունմուշլար տըր։ Իմբէրաթօր՝ պիր գաթօլիք վէ պիր օրթօտօքս քիլիսէլէրինէ կիրմէք իչին, իքի տէֆա տուրմուշ տուր։

Էօյլէն, 80·000 նէֆէր ասքէրէ իմբէրաթօր թարաֆընտան ըէսմի կէչիտ իճրա իթտիրիլիպ, իշպու ալայաթիտէքի սուրէթտէ կէչմիշ տիր։ Էօնտէն ժէնէրալ Կուրգօ վէ սօնրա իմբէրաթօրիչա իլէ էվլատլարընը համիլ օլան իմբէրաթօր արապասը, վէ իշպու արապանընն եանընտա վէ էթրաֆընտա, իմբէրաթօր իլէ մաեէթրաֆընտա, իմբէրաթօր իլէ մաեէթ Ցոէ Լազիէնսքիտէ սերաեընտ

գուլլանտրը սիլահլարա պիղ տախի միւրաճաաթ իթմէլիյիզ։ Սգբրզիբէ-զիք նամ զաղէթաճընը վէֆաթը հագգընտա տէվէրան իտէն չայեա-լարրն պիասլ ու էսաս օլտուղունու, վէ մէրգումպիզիմ ահրպպամրզը զա-մաղլատրզը իչին, քէնտիսինի պիղ թէլէֆ իթտիկիմիզի պէեան վէ իլան իտէրիզ։ Հիչ պիր խային՝ եագասընը պիզտէն գուրթարամաեաճադ տրը։

"Ինչու պէեաննամէտէն բէք չօգ նիւսխէ թապ իտիրմիշ օլտուղու հալ-տէ, Սգարնիվիս մէրքէզ գօմիթէսի թարաֆընտան իմզա իտիրմիշ տիր։

"Քէզալիք վարշավիատան խապէր վէրիլտիկինէ կէօրէ, չրգան բազար կիւնիւ զապիթ էլպիսէսի կէյինմիշ օ-լան պիր նիհիլիսթ, գարբսըյլա պիր-լիքտէ մէվգիֆտէ թէվգրքի իտիլէ-բէք, իչ գալէեէ կէօթիւրիւլմիւշ տիւր։"

Վարշավիատան, սեպտ. 9 թարի-խիյլէ Վիէննանըն թակպլաթ զաղէ-թասընա պէր վէճհի աթի մայիւմաթ պիլտիրիլմիշ տիր։

"Զար իլէ պիրլիքտէ պուրաեա կէլմիշ օլան գօնթ Վ.օրոնցօֆ-Ցաչգօֆ՝ մէմուրիեէթի մախսուսէ իլէ Պէրլի-նէ, Վիէննաեա վէ օրատան Բարիսէ կիտէճէք տիր։ Միւմաիլէյհ, Զարքն խաթթը տէսթիյլէ եազըլմըշ մէք-թուպլարը համիլ օլաճագ տրը։"

—

Հինտիսթանըն էն զիեատէ ահա-պը նուֆուզընտան սրը Մատամա Բաօ, Բուսիա տէվլէթինին՝ Հինտիս-թանը մերքէզիէ տօղրու օլան թէ-րագգրեաթը իւզէրինէ, պու քէրրէ Մատաաս չէհրինտէ պիր բիսայէ նէզր իթմիշ, վէ պունտա, էկէրչի ինկիլ-թէրրա տէվլէթի՝ կիթտիքճէ մու-հագգագ պիր սուրէթ քէսպ իթմէք-տէ պուլունան մուխթարանըն էօ-նիւնիւ ալմագ իսթէր իսէ, պիր ան էվվէլ իչէ պաշլամալը տրը տէմիշ տիր։ Սրը Մատամա Բաօնուն բիսալէսինէ-թիճէլերի պէր վէճհի աթի օլմագլէ, պէեանընա միւսարաաթ իտէրիզ։

1։ – Էկէրչի Բուսիա Հինտիսթանա եագլաշըեօր իսէ, շիւպհէսիզ պու եագլաշմասը, նիհաթը տօսթանէ ի-լէ տէյիլ տիր։

2։ – Բուսլարրն օլ թարաֆա տօղ-րու իլէրլէմէլէրինի, հիչ պիր շէյ նէ՝ տուրտուրապիլիր, վէ նէ՝ տէ մէնն ի-տէպիլիր։

3։ – Մուահէտէլէր եախօտ մուգա-վէլէլէր իլէ, պէօյլէ պիր մուազզամ տէվլէթին նիհաթը մէնն իտիլէպի-լէճէկինի զանն իյլէմէք ապէս տիր, վէ տիկէր թարաֆտան, ինկիլթէրրա կիպի պիւեիւք պիր տէվլէթին պա-գասը վէ էմնիյէեթի՝ եալընը, տի-կէր տէվլէթին հագգանիեէթ, իս-թիգամէթ վէ էֆքեարը իթիտալճու-եանէսի իւզէրինէ միւէսսէս օլամագ։

4։ – Բուսիա իլէ Աֆղանիսթան հու-տուտունը թահտիտ քէյֆիեէթի՝ ի-քինճի տէրէճէտէ օլան վուգուաթ-լար սրրասընտա, պիր տէրէճէեէ գա-տար էհէմմիեէթի հայիզ օլապիլիր իսէ տէ, շու շիմտիքի սրրատա, Բու-սիաեը հարէքէթինտէն տուրտու-րամագ։

5։ – Իրան տէվլէթի՝ մատտէթէն զայրը միւգթէտիր օլուպ, տէվլէթի միւշարիլէյհա՝ իճապաթը բօլիթիգ էյ-եէ գանունը ահ.քեամընճա, գօմիշ-սու օլան Բուսիա տէվլէթինէ թապի-էյեէթէ մէճպուր տրը։

6։ – Աֆղանիսթան մէմլէքէթի, զա-եէթ վահչի վէ սրագ ու խուլուստան արի պիր մէմլէքէթ օլտուղունտան, ինկիլթէրրա պունա կիւվէնէմէղ, վէ կէրէք մուհարէպէ վէ կէրէք եաղ-մակիրլիք թէշէպպիւսաթընտա, մէգ-քիւր մէմլէքէթին Բուսիա իլէ պիր-լէշէճէկինտէ իշթիրահ եօգ տուր։

7։ – Աֆղանիսթանըն Հինտիսթան հիւքիւմէթինտէն ալտրը թախսի-սաթ՝ սուի իսթիմալ իտիրմիկինտէն, հէյնի հաճէթտէ, Աֆղանիսթան էմի-րինին՝ ինկիլթէրրա ալէյհինէ եիւզ չէվիրմէսինէ մէտտար օլաճագ տրը։

8։ – Ինկիլթէրրա իլէ Բուսիա արա-սընտա իլանը հարպ վուգուլինտէ, Զին հիւքիւմէթի պի թարաֆ գալա-ճագ տրը։

9։ – Ալմանիա վէ Ավսթրիա կիպի էվրօբա տէվլէթլէրի, Բուսիա հիւ-քիւմէթինին քէնտի գուվվէթինի էվ-րօբատա իսթիմալ իթմէքտէն իսէ, սայիր մահելլէրտէ իսթիմալ իթմէ-սինէ մէմնուն օլուրլար, վէ Բուսլա-բա գարշը մուհարէպէ իթմէքտէ, Ֆրանսանըն տախի Ինկիլթէրրա իլէ իթթիֆագ իտէճէկինի մէմուլ իտէր-լէր։

—

Բաբա հազրէթլէրինին միւրէվվիճի էֆքեարը օլան Մօնիթէօր տը Բօմ նամ զաղէթա, Բուսիա իմբէրաթօ-ռունուն Լէհիսթանա վուգու պուլան սէյեահաթը հագգընտա ուզուն պիր մէգալէ նէշր իյլէմիշ տիր։ Ինչու մէ-գալէտէ, Լէհիսթանտա ուսուլը գէճ-բիեէ իթթիխազընտան ֆարիղ կէլի-նէրէք, սուլհ վէ միւսալէմէթէ մու-վաֆրզ պիր մէսլէքի բօլիթիգա իթ-թիխազ օլունմասը թավսիեէ, վէ Լէ-հիսթան էհալիսինին՝ Բուսիա հիւ-քիւմէթինճէ տայիմի մուխթարա օլան նիհիլիսթիկէ պիր սէտտի սի-բէր օլաճաղը պէեան իտիրմիշ տիր։

Ֆագաթ բօլիթիգա նօգթայի նա-զարրյլա, վէ Վաթիգանընն՝ քէնտի մուավէնէթինէ նէ՝ տէրէճէլէրտէ է-հէմմիեէթ վիրմէքտէ օլտուղունա պիր տէլիլ օլմագ իւզրէ, մէգալէնին չու աթէտէքի խաթիմէսի շայեանը թիզքեար տրը։ Չէօյլէքի,

"Ահվալը հազրէնին իզթիրապ վէ մուխաթարարը արասընտա, գա-թօլիք մեզհէպի՝ էօյլէ պիր միւ-թէֆիգ տիր քի, հիչ պիր հիւքմատ, վէլէվ բրօթէսթան եախօտ շիզմա-թիգ օլսուն, մեզքիւր միւթթէֆիգի բէտտ վէ թահգիր իտէմէզ։ Իշթէ, Ինկիլթէրրա հիւքիւմէթի, մութ-թասրֆ օլտուղու էֆքեարը ֆիիլիեէ-սի սաեէսինտէ, օլ խուսուսու անլա-մըշ, վէ պիր վագբթատան պէրու Իրան-տատա էֆքեարը ումումիեէնին թէս-կին օլունմասը, գըսմը ազէմ իւզրէ, գաթօլիք բիսգօպոս վէ բուհպան-լարը սաեէսինտէ հուսուլէ կէլմիշ տիր։

"Իմտի իմբէրաթօր Ալէքսանտր հազրէթլէրի տախի, գրալիչա Վիգ-թօրիա հազրէթլէրի թարաֆընտան կէօսթէրիլէն իպրէթ իմթիսալ ի-տէրլէր իսէ, պիր խայլի վագբթատան պէրու էրպապը իսթիլալա գարշը իտիլէն մուհարէպէյի ազիմէտէ, Լէհլիլէրին վէ գաթօլիքլէրին՝ քէն-տիսինէ միւսթագիմ միւլեինլեր օլ-տուղլարրը կէօրէճէկինտէ իշթի-պահ եօգ տուր։"

—

Կիւնիւն պիրինտէ Էվրօբա իլէ Շարգըն ուճ թարաֆրընը եէկտիկէրի-նէ բապթ իտէճէք օլան տէմիր եօլ խաթթը լայիհասը, միւէլլիֆի ժէնէ-րալ Պոկտանովիչ թարաֆընտան, Բարիսին ճօղրաֆիեա գօնկրէսինի թագտիմ օլունուպ, թաստիգ օլու-նալլատան պէրի տիր, մէգքիւր թա-սավվուր խայլի եօլ ալմըշ տրը։ Մա-լիւմ օլտուղու իւզրէ, մատտէ, զա-թէն Էվրօբա իլէ տէմիր եօլ վասը-թասը.յլա պաղլը օլան Նիժնի-Նով-կօրօտ նամրուսիա թիճարէթ կեահրընը՝ Գազան, Գաթէրինէնպուրկ, Թիումէն, Թոմսգ, վէ Գրասնօեարսգ թարիգ էյ-լէ Իրգութսգա պաղլամագտան ի-պարէթ օլուպ, Իրգութսգտան, խաթ-թը մէգքիւրուն Զինթա, Խաեբրար վէ Տօլու Նօր թարիգլէրէ Զինին մա-գարրը օլան Բէքին շէհրինէ վասլ օլապիլէճէկի տէրքեար տրը։ Վա-գասա Բուսիատա վուգուա կէլէն պիր թագըմ հալլէր սէպէպլէրէ, իշպու թէշէպպիւսիւն պիւեիւք գըսմը, եա-նի Նիժնիէն Իրգութսգա գատար ինշա իտիլէճէք խաթթ իճրասընը գալ-մըշ իսէ տէ, պու ճիւմլէ իլէ տախի թասավվուրը մէգքիւր ասլա ունու-տուլմամըշ տրը։ Վէ եավաշ եավաշ պաղը ամէլեաթա տախի պաշլանը-մագտա տրը։ Հաթթա Սիպէրիա խաթթընը պիր ան էվվէլ ինշասընա, Նիժնի-Նովկօրօտ թիճարը թարա-ֆընտան գարար վէրիլիկինէն, Բէքին իլէ Էվրօբա արասընտա տէ-միր եօլինշա օլունանա գատար, Սի-պէրիաեը ճէնուպինին մահսուլատար պէլտէլէրինտէն Էվրօբաեա բէք չօգ մահսուլաթ կէօնտէրիլէճէկի մէմուլ տուր։

—

Կէչէն մայիսին 19ունտա Սինտէյ միւթէվէճճիհէն Սուլթամթէօնտան հարէքէթ իթմիշ վէ յուլիս 3ում զարգ օլմուշ օլան Մինեօնէթ նամ վաբ-ռուն գաբթանը Տիւլէյ իլէ Իքի թայֆէսի, Մօնթեզումա իսմինտէ պիր Ալման սանտալընա բաքիպ օլ-տուգլարը հալտէ, կէչէնտէ Ֆալմու-թա վասլ օլմուշլար տրը։

Գաղազէտէլէր՝ 17 աեագ ուզուն-լուզու օլան քիչիւք պիր սանտալա իլթիճա իտիպ, հիչ պիր սէֆինէ կէօրմէեէրէք, 24 կիւն տէնիզին օր-թասընտա գալմըշլար տրը։

Գաղազէտէկեանըն իսթինթագըն-տան, ամիտէքի նէթիճէ հասլ օլ-մուշ տուր։ Թայֆէլէր, եէտի կիւն-տէն պէրու հիչ պիր շէյ եէմէտիք-լէրինտէն, կէմինին միչօսունու էօլ-տիւրմէեի գաբարլաչտրըմըշլար տրը։ Իմտի իքինճի գաբթան, պիչարէնին շահ տամարընը չագը իլէ եարբպ, թայֆէլէր տէ գանընը էմմիշլէր, վէ էրիւբէկի իլէ գարաճիկէրինի, տահա սըճագ իքէն եէմիշլէր տիր։

Իշպու վուգուաթ իշիտիլտիկին-տէն, պու ֆաճիատա սաղ գալան-լար, Ֆալմութա մուվասլէթլէրինտէ տէրտէսթ իտիրմիշլէր, վէ ճինա-եէթ թէօհմէթիյլէ հուզուրը մահ-քէմէեէ չէգարըրմըշլար տրը։ Մէր-գումար, հարէքէթի վագբալարը-նըն մէսուլիեէթինի ինքեար կէլմէ-յիպ, պիլաքիս վուգուաթը քեամի-լէն թագրիր իթմիշլէր տիր։

Մէգքիւր տէհշէթլի ֆաճիա շու վէճհ իլէ օլմուշ տրը։ գաբթան Տիւ-լէյ վէ սէֆինէնին հիսապ մէմուրը մուավինի Սիմէրլէհնս, պիչարէ մի-չօեու էօլտիւրմէեէ գարար վիրիպ, հէր նէ գատար թայֆէլէրտէն պիրի, պու գարարա գարշը կէլմիշ իսէ տէ, քեար իթմէմիշ տիր։ Լաքին գաբ-թանը մէրգում, իշպու գարարը իճ-բա իթմէզտէն էվվէլ, իճբա իտէճէ-կի հարէքէթի վահշիեանէսինտէն տօ-լաեը ճէնապը Ալլահտան աֆվլըզ տի-լէմիշ, վէ պատէհու ուեումագտա օ-լան միչօեա եազլաշարագ։

— Տի՛ք, սէնին վագթ ու սաաթըն կէլտի, տէմիշ տիր։

— Նէ՞ տիեօրսունուզ, աման պա-նա գը.յմաեընըզ, տէյի չօճուգ ճէ-վապ վիրմիշ տիր։

Օլ վագըթ գաբթան, մէրգումու թութարագ, պիր չագը իլէ շահ տա-մարընը քէսմիշ, վէ պիչարէ՝ անին-տէ թէսլիմի բուհ իյլէմիշ տիր։

—

Մօզամպիգտէն ալընան մէքթուպ-լարա կէօրէ, Զամպէզ տախիլինտէ Մասինքիր նամ մահէլլէ եէրի է-հալի իսեան իտէրէք, մահէլլի մէգ-քիւրուն պիր եիւզ պաշը, պիր միւ-լազիմ, իքի չավուշ վէ 29 նէֆէրտէն իպարէթ օլան Բօրթիկէզ ասքէրլյէ Բօրթիկէզլի տէօրթ թաճիրի, վէ Շերօնժուն ինկիլիզ միսիօնարլարը բէ-յիսինի գաթլ ու թէլէֆ իթմիշլէր, վէ տէօրթ թօր իլէ պաղը մուհիմ-մաթ ալտրգտան պաշգա, քէօյլէրի խարապ, վէ բէք չօգ Բօրթիկէզլի թիճճար մաղազալարընտան պաշգա, պիր ինկիլիզ վէ պիր ֆրանսըզթիճ-ճար մաղազալարընը տախի եաղմա իյլէմիշլէր տիր։ Վագը օլան զարար՝ 20.000 լիրա թախմին օլունուպ, պա-տէհու եէրլիլէր։ Մօբէա գարիեէ-սինէ ինէրէք, պիր չիֆթլիկի պէր-պատ իթմիշլէր տիր։

Էհալի, ազիմ գօրդուեա տիւշար օլմուշ տուր։

ՆԷՎԻԵԷ

—

1886 սէպտեմբերի նէ՞ վերջերը օլաճագ տրը։ – Իրմի ալէյհիմի ճէվվիեէեէ (մէ-թէօրօլօժի) մէնսուպ վէ միւթէալլիգ թէպէտտիւլաթը՝ ինսանը էֆքալու հարէքեաթը, վէ պինէէն այէյհ, բօլիթիգա վուգուաթլարը իւզէրինէ թէէսսիրի պուլունտուղու բիվաեէթ օլունմագտա տրը։

Ինչու իքի ս Նրֆ ալէյիմի թա-պիյեէնին (ֆէնօմէն) եէկտիկէրիյլէ պուլունան միւնասէպաթընտան պահս իտէն իրմ եանի (մէթէօրսիգ օլօժի) իրմի՝ միւսթագպէլտէ պիւեիւք խրտ-մէթլեր իճրա իտէպիլէճէք տիր։ Պու իրմ տիր քի, պիր Բարիս զաղէ-թասը գավլինճէ, ֆիլմագը Ցամօգ-լէս նամ ֆէյլէսօֆուն գելըճը միսիլ-լու պաշըմզը իւզէրինէ ասըլը պու-լունան վուգուաթ վէ չուունաթըն թարիխլէրինի պիղէ հէման տօղրու սուրէթտէ քէշֆ վէ իսթիտալ իթ-տիրմէքտէ տիր։

Պինապէրին, պու իրմին թաթպի-գաթընա կերիչէլիմ։ Մ. Տելօնէյ նամ զաթ պիր չօգ թէտգիգաթ վէ թա-միգաթատան սօնրա, 1886 սէնէսինին՝ պիւեիւք հարէքէթի արզլարտան տօլայը մէշհուր օլաճաղը նէթիճէսի-նի չզարմըշ տրը։

Պաշգա պիր էսաստան իսթիֆատէ իտէրէք, Մ. Տիւբօչէյ նամընտա մէշ-հուր պիր միւհէնտիս տախի՝ շու-նու տիեէպիլմէքտէ իմիշ քի, կիւ-եա, կիւնէշին պէնէքլերի՝ 1886 սէնէ-սինտէ զուհուր իտէճէք ֆէվգելատէ պիւեիւք պիր վուգուաթա տէլալէթ իտէր իմիշ։ Նիհաեէթ Մ. Պրիգ տա-խի, 1886 սէնէսի՝ օն ալթը սէնէլիք պիր տէվրէ մէնսուպ պուլունտուղու իչին, մըգնամիսիեէթի արգիեէնին գուվվէթլի պիր թէպէտտիւլաթա տիպար օլաճաղընը քէշֆ իթմէքտէ իմիշ։ Իշպու 16 սէնէլիք տէվր իսէ, շու վեճհ իւզրէ հիսապ օլունմագտա տրը։ 1854–1870–1886։

Պէօյլէ քէշֆիեաթ իտէն զէվաթ՝ կէօրիւնիւր քի, ալէյհիմի թապիյեէ-յի ճէվվիեէ նօգթաի նազարը.յլա, 1886 սէնէսինին միւսթէանաիեէթինի պէեան իթմէքտէ հէմմէֆքեար պու-լունմագտա արրլար։

Եալընըզ չունու նազարը տիգգա-թա արզ իտէրիզքի, Մ. Տելօնէյ՝ պու սէնէնին գըշը զաեէթ չէտիտ օ-լաճագ տրը տէյի քէշֆ իթմիշ իքէն, պու գըշ, պիլ իսթիսնա լաթիֆ օլ-տուղու կիպի, եաղմուրլու պիր եաղ վուգուրինի էվվէլինտէն պէեան իյլէ-միշ իքէն, պու եաղ տախի, պիլա-քիս, Ֆրանսատա ֆէվգելատէ սու-րէթտէ սըճագ իլէ կէչմիշ տիր։

Պինապէրին 1886 սէնէսի տախի հէման պիլճիմիէ սէնէլերին էն էհէմ-միեէթսիզի օլապիլիր։

—

Բուսիա Պոլշ։ – Բէթրէսպուրկտա նէշր օլունան զաղէթալարտան պիրի-սի, պալընլարրն տօղրուլուղու հագ-գընտա Ֆրանսատա Մ. Բընար թա-բաֆընտան իճբա գելընան թէճարի-պի ախիրէտէն պահս իթտիկի սըրա-տա, Բէթրէսպուրկտա տախի Մ. Գօսթօվիչին թահթը նէզարէթինտէ օլարագ, իսթէնիլէն թարաֆա սէվգ իտիլէպիլէճէք պիր ճէսիմ պալօն ին-չա իտիլմէքտէ օլտուղունու պէեան իտիեօր։ Պու պալօն տախի Մ. Բը-նարրն պալօնու կիպի սիկարա չէքլին-տէ օլուպ, հիսապճա, սաաթտա 46 ալման միլի մէտտաֆէ գաթթ իտէպի-լիպ, ալթընտաքի սանտալտա տախի 15 քիչի իլէ 5 պին քիլօկրամ աղըր-լըղընտա սաֆրա պուլունապիլէճէք իմիշ։ Մէզքիւր պալօնուն մաքինասը 50 պարկիր գուվվէթինտէ օլարագ, ուզունլուղու 200, վէ պօեու տախի սանտալ տախիլ օլարագ, 80 մէթրօ իմիշ։

Մէզքիւր զաղէթա՝ պու ճէսիմ պալօնուն ինշաաթը ըէսիտէի հատ-տար խիթամ օլմագ իւզրէ օլուպ, սեպ-տեմբեր նիհաեէթինէ տօղրու, պի-րինճի տէֆա օլարագ, սէմաեէ չը-գաճաղընը իյավէթէն տէրմիեան իյ-լէեօր։

Ումարըզ քի, պու թէճրիպէէնին քէմալ մուվաֆֆագըյեէթ իւզրէ իճ-բա օլունմուշ օլտուղու հավատիսինէ տախի եագընտա տէսթրէս օլարագ, օգուեանլարըմըզա արզ ու պէեան ի-տէրիզ։

—

Գոտրնը մահպէսինէ պէր էեբինը։ – Իսպանեա բայիթախթը օլան Մատ-րիտ եագընը Ադալա նամ մահէլլ-տէ, գատընլարա մախսուս օլան պիր մահպէսին թահթը մուհասէրէեէ ա-լընտըզընա տայիր զաղէթալարտա պիր հավատիս կէօրիւրմիշ տիւր։ Պու մահպէսին շամիլ պուլունտու-զու 923 նէֆէր գատընլար՝ ասքէր-լերի, մուհաֆըզլարը վէ բահիպլերի, հապսխանէսէն թարտ իյլէտիքտէն սօնրա, մահպէսին գաբուլարընը վէ բարմագլըգլարընը գաբաթըպ, տէ-բունի մահպէստէ քէնտիլերինի իս-թիհքամ թահթընա ալմըշլար տրը։ Պունլարրն պիր վագբթա գատար եէեէճէքլերի վար տրը, չիւնքի լէվա-ղիմաթ անպարլարը քէնտի եէտը իգ-թիտարլարընտա գալմըշ տրը։ Պու գա-բըլարրն պազըլարընտան մաատա, ալէյ-ումում սիլահլարը պուլունմատրզը հալտէ, թէքմիլ տայիրէլերին գալ-տրրըմարընը սէօքմիշլէր տիր։ Պուն-լարտա, հիւճում էնասընտա իգթի-զա իտէն մուհիմմաթ տախի էքսիք տէյիլ տիր, վէ քէնտիլերինի միւտա-ֆաա զրմընտա, գանունուն իլնիյլէ պէրապէր մահպէսէ կէթիրտիքլերի իչ եաչընտա վէ պագէն պու եաչ-տան քիչիւք օլան չօճուգլարընը, գալգան մագամընտա գուլլանմաեը տախի գարարլաչտրըմըշլար տրը։

Պու ճէսուր գատընլար՝ պէյնէլ-բինտէ պիր գօմիսիոն թէչքիլ իթմիշ-լէր, վէ պու գօմիսիոնա քեամիլէն իթաաթ իթմէքտէ պուլունմուշլար տրը։ Իշպու գօմիսիոն՝ մահպէսին նէ-գարէթի միսթագիլէսինի իհրազ իթ-միշ տիր։

Մահպէսին էթրաֆը ասքէր թա-բաֆընտան մուհասէրէ իտիլէրէք, իչէրիեէ հիւճում օլունմասը գարար-լաշտրրըմըշ տրը։

Ալգալատաքի ասքէրլէրին միգտա-ըը զայրը քեաֆի պուլունտուզուն-տան, Մատրիտտէն 30 նէֆէր ասա-քիրի միլքիեէ մուավէնէթ իչին սէվգ իտիրմիշ տիր։

Իպթիտա գաբուլարտան հիւճու-մա պաշլանըլարագ, պու սուրէթլէ սէրքէշ գատընլարրն նազարը տիգ-գաթը գաբուլար թարաֆընա աթֆ օլունաճաղընտան, էօթէտէն, եանի մահպէսին արգա թարաֆընտան, գազմաճը նէֆէրլերինին տիվարը տէ-լիպ իչէրիեէ հիւճումիերի մուգար-ըէր պուլունմուշ տուր։

Պու իթթիրալա սէպէպ, հապսխա-նէտէ նաֆագա իթա վէ թէվզի իթ-մէք իչին թայեին օլունան մէմուր-տան, գատընլարրն հաղղ իթմէմէլերի օլմուշ տուր։

—

Սէրէ։ – Ուճուզ վէ ֆէնա սիրքէ-լերտէն իճթինապ իտիլմէլի տիր, չիւնքի անլերին իսթիմալի՝ ազիմ մազարրաթը մուճիպ օլապիլիր։

Սիրքէնին իմալինտէ ասիտ սուլ-ֆիրիք վէ գլօրիտրիք կիպի համի-զաթ իտիսալ օլունմագտա տրը, վէ ըէնկլի կէօսթէրմէք իչին մէվատտը նէպաթիեէ իլէ թէլվին իտիլիպ, պէօյլէճէ սաթըլմագտա տրը քի, պա-զէն ֆէնա հալլէր իյրաս իյլէմէքտէ տիր։

Եալընըզ Օրլէանրն իչի սիրքէսի գուլլանըլմաեա չաեէսթէ տիր։

Զաեիֆ, սինիրլի վէ սարբլըգ իլէ-թինէ միպթէլա օլան գըզ վէ էր-քէք չօճուգլար, պու նէվ սիրքէլեր-տէն էհթիրազ վէ իմթինա իթմէլի տիրլէր։

. . . Խմբագիր,

Հոգաբարձութիւնս կը խնդրէ, որ բարեհաճի իւր լրագրին միջոցաւ կրթասէր Դողոմրդեան Ծանուցանել թէ՝ թաղիս երկսեռ վարժարանաց մրցանակաբաշխութեան հանդէսը պի-տի կատարուի յառաջիկայ կիւրակէ (սեպտ. 9) Ն. Վարդուհեան վարժա-րանին մէջ ի ժամ 6։

Մնամք յարգանօք

Ի Դիմաց Հոգաբարձութեան

Ատենադպիր Ատենապետ

Յ. Սարգիսեան Գրիգոր Ղազարեան

3 Սեպտ. 1884

Ի Թաղ. Խորհրդարան

Ս. Գէորգ Եկեղ. Սամաթիոյ։

(Աշար վէ աղնամ էմանէթինտէն)

Գարէպիկա իսկէլէսինտէն Տէրսաաատէթէ պէշ պին քիլի ճէտիտ զախիրէ նագլի մուգարրէր օլտուղունտան, վէ նավլը տէրտէսթի միւնադասա օլուպ, մահը ճարիի բումինին օնունճու բազար իրթէսի կիւնիւ գարարը գաթիսի վէրիլէճէկինտէն, պունուն նագինէ թալիպ օլանլարը, եէվմի մէզքիւրուն ինգըզասընտան էվվէլ միւթէպէր քէֆիլ վէ եա տէշզիլթօ ագչէլէրինի պիլ իսթիսհապ, մալիէ խազինէյի ճէլիլէսինտէ, աշար վէ աղնամ էմանէթի տայիրէսինէ միւրաճաաթ իյլէմէլէրի։

6 իյլուլ սէնէ 300



Ամերիգատան կէլմէ իշպու եէնի մաքինա իլէ պիր կիւնտէ իքի քիլի

50

քիլէ Մըսըր պուղտասընը այըրտըպ թանէլէեէպիլիր։

1883 ՍԷՆԷՕՆՏԷ ՎԻԷՆՆԱՅԱ, ԷՃԶԱՃԸԼԱՐ ԷՔՍՊՈԶԻՏՈՒ. ՆՈՒՆՏԱ ԱԼԹՈՒՆ ՄԻՏԱԼԵԱ ԳԱԶԱՆՄԸՇ ՏԸՐ։

Տօգթօր Զէտին մէզքիւր շուրուպու չօճուղլարընն մավի էօքսիւրիւք, ույգունսուզլուգ վէ պունլարա միմասիլ խասթալըգլարընա ղանէթ ֆայիտէլի օլտուղու կիպի, վէրէմէ տիւչար օլանլարընն էօքսիւրիւկիւ իլէ, նէֆէս պօրուլարը էմրազընը, վէ նէզլէեի տախի տէֆ իտէր։

Տէքօզիթօսու Բարիտէ Տրուօ սօգաղընտա 22 վէ 19 նիւմէրօլու մաղազալարտա տըր։ Պուլունուր պիլճիմլէ էճզախանէլէրտէ։

ՏԻՔԻԵ ՄԱՔԻՆԱԼԱՐԸ

Օէյտէլ վէ Նէօման ֆապրիգասընէն սարը ՍԱՔՍՕՆԵԱ ՐԷՃԻԱՆամ



Մէշհուր մաքինասընը արմագ արզուսունտա պուլունան զաթիյար, պալէտաէ կէօրիւնէն մարգանըն մաքինանըն իւզէրինտէ պուլունմասընտա տիզգաթ իթմէլի տիրլէր։

Ումուտ Թիւրքիա իչին աճէնթօսու, Մ. Է. Մէրճանօֆ տուր։

Ֆրանսանըն Բուէն շէհրինտէ մուգըմ քիմեաքէր

Մ. ՏԻԳՄԱՐԸՆ

ԷչՀոտէրոէ օլան

Օ ԹՕՆԻԳ ՏԻԳՄԱՐ

Նամ գուվվէթ վերիճի սու, սաչլարը ուզաթտըղը կիպի, տէօքիւմէլէրինին էօնիւնիւ ալըր, վէ պէեազլանմալարընը մէնն իտէր։

—

ԲՕՄՄԱՏ-ԷԲԻՏ ՐՄԱՆ, ԱՆԹԻ ԲԷԼԼԻԹԻԼԷՐ

Իշպու Բօմմատա տախի սաչլարընն տէօքիւմէլէրինին էօնիւնիւ ալրպ, պաշտաբի քէբէքլէրի մահվ վէ կիճիլմէյի տախի մէնն իտէր։

Պալէտաէքի սու վէ բոմատա հէրպիւյիւք թօնֆիճը տիւքեանլարընտա պուլունուր։

Աշխարհքի զարմանալիքը.

Համաշխարհային Մազի Նորոգիչը.

ՏԻԿԻՆ Ա Ռ ԸԼԼԻՆԻ

Իրաւցունէ ինքն իւկ գերածայր կատարելութիւն, որով եւ ամն անգամ որ ուզուի կրնայ մազերը իրենց առջի գեղեցկութեանը դարձուիլ, ու իրենց թարմ գոյնին ու փայլին վերածուիլ։ Կը նորոգէ մազերուն կենդանութիւնը, ոյժը և աճումը ու։ Ծուտով մէկդի կ'ընէ թեփը։ Ընտանի նորոգիչէ մազերու, և բուրումմրունի զմայլելի և առատ։ Դիւաւոր մթերանոցը Լոնտոն է Նէյնպէս Խարիզ ու Նիու Եօրք։ Կըվաճառուի ամն սափրիչներու, անոյշ իւղագործներու և անգղիացի դեղագործներու քով։

(114 and 116, Southampton Row).

ՀԱՅԱՍՆԵԿԱՆ ԾԱՂԿԱՓՈՒՆՉ.

ԳԵՂԵՑԿԱՑՈՒՆԵԼՈՒ ՄԱՐՄՆՈՑ ԳՈՑՆԸ

ՄԻՇՏ ԾԱՂԿԱՓԹԻՒ, ՄԻՇՏ ԹԱՐՄ.

Մէկ փորձ մը բաւ է համոզել ամն Տիկին որ այս ծաղկները կը գերազանցեն ուրիշ որ և է ջուր երեսի փոշի։ Դանի մը վայրկեանի մէջ երեսի, վզի, թեւերու և ձեռքերու քնքուշ փափկութիւն և մարմարիոնի ճերմկութիւն, հանդերձ լեալի և վարդի անոյշ գունովն ու հոտով։ Մէկդի կ'ընէ թեփը, երեսի ցանը արեւայրուքը, և ամն բրտութիւն և բիծ։ Դիւաւոր մթերանոցը Լոնտոն է (114 and 116, Southampton Row). Նէյնպէս Խարիզ ու Նիու Եօրք։ Կըվաճառուի սափրիչներու, անոյշ իւղագործներու և անգղիացի դեղագործներու քով։

ԿԵԱՆՔ ԱՃՈՒՄՆ և ԳԵՂ ՄԱԶԵՐՈՒ.

Մ Ի Լ Ր Ո Զ

ՄԱԶԵՐՈՒ ՄԻԿ ՀԱՏԻԿ ՆՈՐՈԳԻՉ.

Իր մէջը կը բովանդակէ ամն յատկութիւն որով առատ մազ մը, որ "Ինուլեան գեղեցիկ Պատկն" է, կրնայ պահպանուիլ ու նորոգուիլ։ Մէկ անգամ որ ուզուի կրնայ մազերը իրենց առջի գեղեցկութեանը դարձուիլ, ու իրենց թարմ գոյնին ու փայլին վերածուիլ։ Կը նորոգէ մազերուն կենդանութիւնը, ոյժը և աճումը ու։ Ծուտով մէկդի կ'ընէ թեփը։ Ընտանի նորոգիչէ մազերու, և բուրումմրունի զմայլելի և առատ։ Դիւաւոր մթերանոցը Լոնտոն է (114, Southampton Row). Նէյնպէս Խարիզ ու Նիու Եօրք։

☞ Տիկին Ա Ռ Ըլլէնի "Համաշխարհային Մազի Նորոգիչը" և "Մէլրոզ Մազերու Նորոգիչը" [illegible]

"Նոյարփաունջը" և "Մէլրոզ Մազերու Նորոգիչը" [illegible]

Պալէատէքի սաչ սաւեու, վէ եիւզտէքի լէքէլէրի չըպարան սու, վէ սայչարը ուզատան վէ չօզալտան սու Պէյօղլունտա Տօղրու եօլտա վագը Գանծիւք պիրաաէրլէրին Ինկիլիզ էճզախանէսի Նամ էճզախանէսի վէ Գալաթա Եիւքսէք գալտրբըմտա, Մ. Էտմոնտ Գարուանէսինտէ վէ Գալաթա Եիւքսէք գալտրբըմտա, Մ. Էտմոնտ Գարուանէն Ինկիլիզ մաղազասընտա պուլունմագտա տրբլար։

1



2



3



ՄԿՐՏԻՉ ՎԷ ՑՈՎՀԱՆՆԷՍ ՄՈՒՐԱՏԵԱՆ

ՊԻՐԱՏԷՐԼԷՐ ԳՈՒՄԲԱՆԻԱՍԸՆԸՆ

Զրաաթա բէք էլվէրիշլի վէ թէճրիւպէ իլէ շէօհրէթ քէսպ իթմիշ պուլունան իշ պու սապանլարը իւչ նէվ օլուպ, պէր վէճհի զայը սըրասը իլէ գայտ օլունմուշ տուր։

1 նումէրօնուն աղբիւրը 60։ 2 նումէրօնուն աղբիւրը 40։ 3 նումէրօնուն աղբիւրը 20 օգդա տըր։

1878 ՍԷՐԿԻԻ ՈՒՄՈՒՄԻՍԻՆՏԷ ԱԼԹՈՒՆ ՄԻՏԱԼԱԵԱ ԳԱԶԱՆՄԸՇ ՕԼԱՆ

ԿԱԶԷՕԶ Իչկիլէր հազբրլամաղա մախսուս

ՊԻՐՊԻՐԻՆԷ ՄԷՐՊՈՒԹ ՄԱՔԻՆԱԼԱՐԸ

Իշպու մաքինալար իլէ, օ տը սէց լիմոնաթա, սօտա սուեու, քէօքիւրիւր, շարապ վէպիրա եաբըլապիլիր։

Մէշրուպաթը մէգքիւրէնին չըգարըլմասընա մախսուս պունլարտան պաշգա, իչի կիւմիւշ եալտըզը մաքինա եօգ տուր։



Քիւչիւք վէ պիւյիւք մանիալը «էֆենալար եէրլէրինտէ միւհքէմ օլուպ, գօլայըգլա թէմիզլէնէպիլիր։

Ժ. ՀԷՐՄԱՆ—ԼԱՇԱԲԷԼ ֆապրիգասընէն շիմոէքի ահիպլէրի, միւհէնտի վէ ֆապրիգաթէօր

Ժ. ՊՈՒԼԷ վէ գումբանեասը թարաֆընտան իմալ օլունմուշ տուր։

31.—33 ՐԻԻ ՊՈՒԱՆՕ (Պուլվար տ'Օրնանօ, 4—6) Բարիզ։

Թարիֆա քեաղրը թալէպ օլունտուգտա մէճճանէն կէօնտէրիլիր։

PAPIER WLINSI

ԲԱԲԻԷ ՎԼԻՆՋԻ

Իշպու քեաղրընը բէք պիւյիւք պիր դապուլիյէթ պուլմասը, աղբրլարը տիշարրեա չէքմէք խասսէսինէ մալիք օլմասը սայէսինտէ պիր։

Պիւյիւք հէքիմլէր մէզբիւր քեաղրը ՆԷԶԼԷԵԷ, ՊՐՕՆՇԻԹԷ ՊՕՂԱԶ աղբրլարընա, ԵԷԼ ԽԱՍԹԱԼԸՂԸՆա, ԿՐԻԲ թէսմիյէե օլունան պիր նէվ նեզլեեէ, վէ հեր էինս ԱՂԲՐԼԱՐա գարը իսթիմալընը թավսիյէե իտէրլէր։ Գուլլանըլմասը ղայէթ գալայ օլուպ, պիր տէֆա եաբըլարընընմասը քիֆայէ իտէր։

Պուլսունուր Բարիստէ Սէն սօգաղընտա Ն. 31 ժ. Ռուլսէնին մաղազասընտա, վէ հեր էճզանը տիւքքեանլարընտա։

Քեաղրընը իւզէրինտէ ՎԼԻՆՋԻ եաղրմըշ օլմասընա տիգգաթ իտիլմէլի տիր։

ՍԻՆԻՐ ԽԱՍԹԱԼԸԳԼԱՐԸ

ՓԱՐԻՍՏԻ ԼԻՕՆ-ՍԻՆ-ԲՕԼ ՍՕԳԱՂԸՆՏԱ ՄՈՒԳԻՄ ԷՃԶԱՃԸ Ժ. Բ. ԼԱՐՕԶՈՒՆ

Թէրթիպ քէրտէսի օլան

ՊՐՕՄԻԻՐ ԼԱՐՕԶ

Նամ մուալիճէ իլէ քեամիլէն տէֆ օլուրլար

ԼԱՐՕԶՈՒՆ Պրօմիւր տը բօթասիմլու թուրունճ գապուղու շուրուպունտա, ղայէթ տիգգաթլը սուրէթտէ հազբրլանմըշ օլտուղունտան, սինիրլէրի թէսքին իթմէք իչին լազըմ կէլէն խասսէլէրին քեաֆիֆէսինէ մալիք տիր։

Մէզքիւր ՊՐՕՄԻԻՐ ԼԱՐՕԶՈՒՆ թուրունճ գապուղու շուրուպունտա էրիտիլմիշ օլտուղու հալտէ, եէնիլտիքտէ, հազմ վէ նէֆէս պօրուլարընտա հիսս օլունան սինիր խասթալըգլարընա, սարաեա, պաշ աղբրլարընա, գատընլարա մախսուս օլան սինիր իլլէթինէ, վէ չօճուգլարըն տիշ չըգարտըգլարը վագթի տիւչար օլտուղլարը սինիր կէրկիլէնմէսի խասթալըղընա գարշը, դաեէթ ֆայտէլի սուրէթտէ օլարագ, պիլ ճիւմլէ մէշհուր հէքիմլէր թարաֆընտան իսթիմալ օլունուր։

ՊՐՕՄԻԻՐ ԼԱՐՕԶ պիլճիմլէ էճզախանէլէրտէ պուլունուր։

ՄԷՋԲԻԻՐ ԷՃԶԱԽԱՆԷԼԷՐՏԷ

Սըրաճաեա, Գանսէրէ, Դան պօղուգլուղունա, վէ իքինճի, վէ իւչիւնճիւ տէրէճէտէ օլան ֆրէնկի իլլէթինէ գարշը ֆայտէլի օլան,

Ժ. Բ. ԼԱՐՕԶՈՒՆ

Սիրօտ Սէա Թիֆ, Տէքօրս, Տօժ, Ամերա Լ'Իօտիւր տը Բօթասիմ Նամ շուրուպու տտիսի պուլունուր։

ՍԱՐՐԱՖԻՃԷ

ԷՎՐՕՊԱ ՖՕՐՕԱԼԱՐԸ

Լօնտրա 17 սեպտ.

Ինկիլիզ գօնսոլիտի	101-5/16
Էսհամը ումումի աչըլար	8-
» » գաբանտը	8-
65 իսթիգրազը	10-5/8
69 »	9-1/2
71 »	67-
72 » (Պօնտիւ Թրէզօր)	18-
73 »	8-3/8
Օսմանլը պանգասը	13-3/8
Ռուսիա իսթիգրազը 1873	93-5/8
Մըսըր իսթիգ. պիրլէշմիշ	61-1/4
» իսթիեազը (չըմէնտը.)	85-1/4
Տէվլէթի Ամիյէնին 77 իսթիգ.	-
Տարբա սանիեէ	59-5/8
Մըսըրըն Բօչիլտ իսթիգրազը	82-1/2
Մաճարիսթան էհամը	102-1/4
Գամպիօ Բարիզ	25-45

—

Բարիզ 17 սեպտ.

Ֆրանսըզ ֆօնտօսու 3%	78-70
» » 4 1/2	108-95
Էսհամը ումումիյէ աչըլարը	8-05
» » գաբանտը	8-05
65 իսթիգրազը	52-
69 »	47-
73 »	42-
Ռումէլի չըմէնտըֆ. թահվի.	44-
ՕսմանլըԷժի թահվիլաթը	525-
Օսմանլը պանգասը	587-50
Գրէտի Լիոնէ	566-25
Ռուս ֆօնտօսու 5% (1877)	98-1/4
Ռուսիանըն շարդ իսթիգը.	-
Իթալիա ֆօնտօսու	96-77 1/2
Մըսըր իսթիգ. պիրլէշմիշ	306-25
Իսբանեա խարիճի իսթիգ.	60-3/4
Գամպիօ Լօնտրա իւզէրինէ	25-17

—

Վիէննա 17 սեպտ.

Լօնտրա իւզէրինէ գամպիօ	121-85
Ռումէլի տէմիր եօլ թահվի.	20-80

ՂԱԼԱԹԱ ՖՕՐՕԱԼԸ

Էս.Ռ.(Գ.Ֆ.) սեպտ. 6 ագ.գբ.	8-38
» » սեպտ. 7 սապահ աչ.	8-37 1/2
» » էն եիւքսէք	8-38
» » էն աշաղը	8-37
» » սաաթ 5 տէ	8-39
63 իսթիգ. (Մուլթօն) 6% ֆ.	63-
65 » (Մուլթօն) 6% ֆ.	52-
69 » (Բինար) 6% ֆ.	46-1/2
72 » (Պօն տիւ Թրէզօր)	19-
73 » (Բինար) 6% ֆ.	42-
Ռումէլի չըմէնտըֆէր	44-1/4
Բաբար զուրուշ	-
Հէվալէսիզ »	15-
Ագճէ ֆայիզի %	7-

—

ԱԳՈՒՕՆԼԱՐ ՖԻՑԱԹԸ

Գրէտի ժէնէրալ	6%	6-25
Ցօսիէթէ ժէնէրալ	6%	3-30
Իսթանպոլ պանգասը		5-35
Ցօսիէթէ Օթօման		3-30
Թրամվայ 5%	(Գ. Ֆ.)	295-
Լավրիօմ (մատէն)		82-

—

ԱԳՃԷԼԷՐԻՆ ԲԻԱԶԱՍԸ

Օսմանը Լիրա 100 ը-ը-ը-լարան	Ղ.Ֆ.
Ինկիլիզ լիրասը	110- 8
Ֆրանսըզ ալթունու	87-30
Բոլ	90- 6
Գրիմից ալթունու	51-20
Պէյազ մէճիտիյէ	108- 4
Մէթալիք	88-1/7
Պէշլիք	102-30
Ալթըլըգ	102-30
Պագըր	780-
Գարպոն գայիմէսի գաբիք	888-

—

ԳԱՑՄԷՆԻՆ ԲԻԱԶԱՍԸ

Էն եիւքսէք	3000-
Էն աշաղը	2800-
Սաաթ 5 տէ	3000-